

ՊԱՏՄԱԿԱՆ

Ս. ՊՐՈԿՈՊԻՈՒՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՍԻ ՄԷՋ

Յուստինիանոս կայսեր օրով, Երուսալէմի մէջ մեր Փրկին Ժեառնընդառաջի տօնակատարութեան առթիւ հաւատացելոց մէջ ծանր զէպքը պատահեցան. կայսը հրամայած էր նայն տօնը որ ըստ կանոնի կը կատարուէր փետք. 14ին, զեկոտ. 2օի Ս. Մննդեան համաձայն կատարուի: Կայսերական հրովարտուկը խիստ էր, զինուորական միջամտութիւն տեղի ունեցաւ: Երուսաղէմի Հայրապետն ու ժողովորդը բուռն կերպով ընդդիմացան, մասնաւորապէս Սիրոնի եկեղեցին և Գորգո. Թայի մէջ բուռն ընդդիմութիւնը, այնպէս որ հրաշճնը ալ պատահեցան եւ վերջապէս հաւատացեալինքը Երուսաղէմի եկեղեցիի կանոնին համաձայն կատարեցին Ժեառնընդառաջի տօնը եւ կայսերական զինուորները քաշուեցան միջամտելէ. զարմանալի էր այս միջամտութիւնը Յուստինիանոսի կողմէ, վասնի ան արեւելիան եւ կեղեցիներուն սովորութիւնները չէր խանգարեր, Հայաստանի, Եղիպատոսի, Պաղեստինի և Սիրիոյ ժողովուրդները սիրաշահերու կողմէ կը բռնէր ու անոնց մէջ հաւատացանքի յարացաները, ինչպէս կ'երեւ, յայտնի ալ է պատմութենին թէ տար մէկը հաւրած է ինդիրը և ի զուր կոյրը Երկից միջամտած է նոյն տօնակատարութեան թօւականի փոփոխուելուն. այս խնդրոյ մասին մեր ձառնատիրները, ինչպէս նաև Կիրակոս պատմիչ մանրամասն կը զրեն: Հատ մեր ձառնատիրներուն՝ Երուսաղէմին Գրիգոր եպիս. այս պատմութեան մէջ առաջաւ մասին մասին մէջ, նոյն ուխտաւորւէրն մանրամասութիւններ կուտայ ութօրեայ արարողութիւններու մասին, իսկ Ժեառնընդառաջին նկատմամբ կը զրէ հաւեւել տեղեկութիւնները. Ակսուածայայտնութենին քառասուն օր կիրջ կը կատարուի նոյն տօնը մէջ թափօր կը կազմուի Ս. Յարութեան մէջ շքեզ հանդէսով, ինչպէս Զատիկը: Բոլոր քահանաները և անհնամէ զիրջ հպիսկոպոսը կը քարոզեն նիւթ առնելով Աւետա-

ի վերայ Հայոց, զի կին մի անուն Սովորմէ ի Մտաց գաւառաէ, կարկամեալ ի 23 տար հետէ, եկն եւ անկու առաջի սեանն եւ ջերմ հաւատավ խնդրէր զրժէկութիւն ի Տեառնէ, որ և յարուցեալ եկաց ի վերայ սորից իւրոց և գնանայր զիստուծուն...»

Այս գէպքին պատմագրութեան առաջի կիրակոս պատմիչ խօսք մը ունի (էջ 23) և կ'ըսէ. Անսկ Երուսաղէմացիքն ոչ ատին յանձն փոխել զաւանութիւնս սուրբ Հարցն, որ մինչեւ ցայտ օրն պահաւ էրնու: Խնչ էր Հայրեպու այդ աւանդութիւնը զօր կը պահեն Երուսաղէմացիք. վասնի հընուց ի վեր Քրիստոսի Մննդեան և Աստուածայայտնութեան տօնը միասին կը կատարէին Յունուար 6ին, եւ հետհարար Տիրոջ քառակ առնը կը տօնախմբէին փետք. 14ին: Կայսեր հըրամանը ընդունած պարագային հայրերու աւանդութենին շեղում մը պիտի ըլլոր, ինչ որ ժագովորդը չէր կրնար ընդունիլ. այս մասին ֆաստեր շատ հնի Հայոց եկեղեցոյն Ս. Մննդեան և Աստուածայայտնութեան Յունուար 6ին միասին կատարելու կանոնը կինչն կուզայ, բոլոր արեւելեան եկեղեցիներն ալ նոյն օրը կը կատարէին Երուսաղէմի եկեղեցին ալ մինչեւ Զ-է զար այդ կանոնը կը պաշտէր, այդ պատճառաւ տեղեւոյն հաւատացեալինքը մարդեցին Ժեառնընդառաջի նոր տօնակատարութեան մասին հայսերական հրամանը: Թէ էմ մեր այս յօդուածի նիւթէն զարսէ, բայց այս մասին լուսաբանութիւնն մը տարու համար մէջ կը բերենք Դ. Պարուն Երուսաղէմաց այցիլող կ'էրէիլա ուխտաւուրակի: Օրագրութենին քաղուած վկայութիւնը, որով կը հասկցնէ թէ Երուսաղէմի մէջ Տիրոջ Ս. Մննդեան եւ Աստուածայայտնութեան տօնը կը կատարուի Յունուար 6ին Ս. Յարութեան եկեղեցին մէջ, նոյն ուխտաւորւէրն մանրամասութիւններ կուտայ ութօրեայ արարողութիւններու մասին, իսկ Ժեառնընդառաջի նկատմամբ կը զրէ հաւեւել տեղեկութիւնները. Ակսուածայայտնութենին ամենուն կ'էր յիշուի հետեւել գանձակին մէջ կը յիշուի հետեւել գանձակին առնուն սուրբ Գէորգայ, հաւանարար Գրիգոր եպիսկոպոս այս վանքին վանահայրն էր:

(*) Անաստատ վանականի Երուսաղէմի վանօրէից ցուցակին մէջ կը յիշուի հետեւել գանձը Ալեծունեաց վանքն, որ յանուն սուրբ Գէորգայ, հաւանարար Գրիգոր եպիսկոպոս այս վանքին վանահայրն էր:

բանի այն մասէն՝ որուն համաձայն Յովուսի և Մարիամ Տէրը Տաճար կը բերեն քառասուն օր յիսոյ, և Ալիմէն ու Աննա կին մարգրտէն որ Փանուելի աղջիկն էր՝ տեսա զԱնիկա ու խօսելէ վերջ անոր հետ իր ծնողացը յանհնկին»

Դառանանք մեր յօդուածի նիւթին. Արծրունիաց Գրիգոր եպիսկոպոսին Հայաստան դրած նամակէն կը հասկցուի թէ Տեղապահութիւնը նոր տօնակատարութեան խառնչփոթութեանց առթիւ, երբ հաւատացիւք կը տիրանան իրենց աւանդական հանոնին վերահսկուածութիան, զգառեցին ջան և մմմէջէնս և ելին ընդ Տեսանընդառաջ. ի Ս. Պրոկոպիո, կատարել ըզտօնս ըստ Յայտնութեան և ըստ սովորութեան» Երուսալէմի Ս. Պրոկոպիոս եկեղեցին հայ ձառընտիրն է որ կը յիշատակէ առաջին անգամ: Նոյն եկեղեցիին մասին պատաժական աեկեղելիւններ տալէ առաջ, պէտք է զիտնանք թէ ս՞մ էր Պրոկոպիոս, որուն անունով կառուցուած է նոյն եկեղեցին: Պրոկոպիոս Պաղէստինի մէջ նահատակուած է Դիոկղեանսոսի հայածանց ժամանակ, եւ արևելքի մէջ մարտիրոսացաց շատ վկաներէն մին է. և կը կոչուի ամեն. անոր նահատակութիւնը գրած է Եւսեբիոս Կեսարացին, որուն տուգրե հու կը համառօտենք. «Պրոկոպիոս Պաղէստինի մարտիրոսներէն առաջինն է. մանկութենէն սկսեալ վարած է սուրբ եւ առաքինի կեանք մը: Երկու կամ երեք օր մի անգամ լոկ հացով և ջրով կը գոհանար Աստուածային բանին խորհրդածութիւններով գիշեր և ցերեկ կը պարապէր առանց յողնաւթեան: Ան ծնուծ էր Երուսաղէմ. իսկ իր բնակարանը եղած էր Սկիւթապուլիս (Պէյսան) ուր ան կը կատարէր եկեղեցական երեք պաշտօններ. ընթերցող էր, պիւրիական լեզուի թարգմանիչ, եւ երգմենեցոցի:

Սկիւթապուլսէն ընկերներով դրկուեցաւ Կեսարիա (Ճովային) և առաջնորդուեցաւ գառաւարին որ անմիջապէս բանտարկեց Պրոկոպիոս և Փալարիանոս գատաւուրին միջացաւ ստիպել տուաւ որ Պրոկոպիոս զոհ մատուցանէ աստուածներուն. բայց ան զօրաւոր ձայնով մը յայտարարեց թէ բազմաթիւ աստուածներ չկան, բայց միայն մեծ աեկեղելքի արարէլ: Այս պա-

տասխանը դատաւոսին վրայ մեծ ազդեցութիւն ըրաւու ի պատասխան, ուրիշ բան չգտնելով ըսել, աշխատեցաւ համոզի Պրոկոպիոսը զոհ մատուցանելու Կայսրիրու: Բայց Աստուծոյ նահատակը մերժեց անոր խօսքը. լսեցէք, ըստ ան, Հոմերոսի այս խօսքը. ըստ արի չէ ունենալ բազմութիւ տէրի, ներելի է ունենալ միայն մէկ զլուխ, մէկ թագաւոր (Խիւակոն Բ. 204): Այսխօսքին վրայ դատաւորը կը հրամայէ զիւստել Պրոկոպիոսը, որ կը նահատակուի Տէսիոս ամսոյն 7ին: Այս տառչին մարտիրոսութիւնն է որ տղի կ'ունենայ Կեսարիոյ մէջ»:

Ս. Պրոկոպիոսի անուամբ եկեղեցի մը կառուցուած է Կեսարիոյ մէջ, եկեղեցի մը՝ զոր Ձենոն կայսրը վերացինեց 484ին, ըստ Chronicon Pascaleի: Սկիւթապուլիս Ս. Պրոկոպիոսի երկրորդ հայրէնիքն էր: Հոն էր որ կը զործադրէր իր ընթերցողի և երգմենեցոցի պաշտօնները: Հոն ալ եպիսկոպուարանին մէջ հաստատուած է մատուած մը յանուն նոյն նահատակին (տե՛ս Կիւրեղ Սկիւթապուլեցի, Վարֆ Ս. Ասքայի, Cotelier, էջ 349): Անեկուս Անտոփիկ մէջ ներդրանակ մը արտօսանած է Փոկասի և Պրոկոպիոսին նշխարները Ս. Միքայէլի եկեղեցին փփառարուած ժամանակ: Դժուար չէ ընդունիլ թէ սոյն նահատակները մարտիրոսացան են Սկիւթապի: Այս կայսրիոյ մէջ (Les origines du culte des martyres, par Hippolyte Delahaye, էջ 237):

Ս. Պրոկոպիոսի անուամբ Երուսաղէմի մէջ շինուած է եկեղեցի մը, ինչպէս ակնարկեցինք վերե, ըստ հայերէն ձառընտիրի, անոր մասին է. գարուն յիշատակութիւն մը ունի Արծրունիաց Գրիգոր եպիսկոպոսը իր Հայտաստան գրած նամակին մէջ ուր առաջին անգամ կը յիշատակուի Ս. Պրոկոպիոսի Երուսաղէմի եկեղեցին: Ֆիւդ այս յիշատակութիւնը Prof. Goussen 1923ին գերմաններէն հրատարակած Սաւըր Տէղեաց սրբավայրերու վրացական ծիսաբանի մը Թարգմանութեան մէջ Ս. Պրոկոպիոփի սկիւթապուլուայ մասին իր ծանօթագրութեանց առթիւ մէջ կը բերէ այս եկեղեցոյն յիշատակութիւնը հայերէն գըրուածք մը՝ ուր կը բազանգապէ Երուսաղէմաներուն ընդդիմութիւնը ընդդէմ Յաւստինիանսոսի հրամանին՝ որով Տեսանընդառաջի տօնը կ'ուգէր փփառդրէ Փե-

տրուարի 14էն Փետր. 2: Նոյն ուսուցչապետը հետեւած է Փարիզի Ազգ. Մատենադարանի վրացական մէկ ձեռագլուն (թ. 3) հանդերձ մերձեցւմներով քաղուած վրացական երկու հին առաջրաներէ, մին բրուած երուսաղէմի Խաչագանքէն, եւ միւսը Սադահրտի վանքէն, որոնք հաւանաբար կը վերաբերին Փ. Պարուն, մինչ Փարիզի ձեռագլունի թուականն է ժԱ. — ԺԲ. գար, ըստ Goussenի, ժԳ. — ժԵ. գար, ըստ Մաքլէրի ցուցակին: Prof. Goussenի նոյն Ցուցակին համաձայն ՀՀոկտներեւ 20ին Ա. Պոկոպիսի եկեղեցին մէշ կը յիշաւակրին յորս առանձնենք, եւկու մարզական եւ հիմն մարդունեւք:

Այժմ նշանակնենք մէկ Երուսաղէմի մէշ ուր շինուած էր Ա. Պոկոպիսի եկեղեցին. գագաթի մը վրայ՝ որ բարձր էր Անկղամայշէն, միջնադարին քանի մը յիշատակարաններու համաձայն՝ շնուռած էր Ա. Պոկոպիսի անուամբ եկեղեցի մը, անուանակիրը Երուսաղէմացի նոյն Պրոկապիոսն է որ Սկիւթապոլսի մէշ պաշտօնավարելէ յետոյ, ինչպէս զրած ենք փերեւ, և յիշեցինք երկու եկեղեցիներու զոյւթինը, 203ին նահատակուեցաւ Կեսարիոյ մէշ: Երուսաղէմի նահատակին հայրինիքը յետամանաց էր երկու քաղաքներէն իր յիշատակը պատուեւ համար սրբավարի մը շինութեամբ: Խաչակիրներ առաջ առ մասին ինչ որ կրնանք ըսել առ է մէկ Երուսաղէմ Ա. Պոկոպիսի տօնք կը կատարէր Յուլի 8ին, ինչպէս արկեկետն եկեղեցիները (Վրացական Մխարան, թ Յուլիսին): 1914ին սկսուած և անկատար թողաւած պեղաւով մը երեան եկած նշարանքներուն հնախօսական քննութիւնը կը թեւազրէ Զ. գարը իր հաւանական թուական Ա. Պրոկոպիսի հիմնարկութեան: Ապու Թօրի գերեզմանը և այն ճանապարհուած էր կը բաժնէ զայն յունական այն կայուածէն ուր կատարաւած է քանի մը խորաչափութիւններ (sondage) կը զըրաւեն սակայն սրբավայրի հողին մէկ մասը: Սիւներ, քանդակի կտորներ, մոզայիքի մը մասցրգներ ցոյց կուտան բիւզանդական լաւ ժամանակաւշշան մը:

Վասերագրութեան վրայ յենլով ԺԲ. գարուն է միայն որ կրնանք ընդունի այս եկեղեցւոյ մասին քանի մը ծանօթութիւն-

ներ, այս ալ սակայն աւերակներու քննութեամբ յայտնի փերանորոգութիւն մը բոււականին (*): 116ի արձանագրութիւն մը կը յիշատակէ Ամօրի Ա.ի (1162—73) կողմէն նուիրատուութիւնը այզիի մը Ա. Պոկոպիսի եկեղեցին մօս Սիւն լիրան արբայրութեան Կացութիւնը աւելի կը ճշշոյի կիյօմ Տիւրացիի կողմէն որ հարաւէն Գէկննով Երուսաղէմէն բաժնուած լերան վրայ ցոյց կու տայ եկեղեցի մը ի պատիւ երանելի Պրոկոպիս նահատակին: Անունը տակաւին պահուած է, թէ և այլափոխուած, այն պատմութեան մէջ զոր կու տայ Միւճիր Էտ-Ճին այս քրիստոնէական հաստատութեան տուչութեան մասին շէյխ Ապու Ապաս Անմէտի՛ մին Սուլակտատինի ընկերներէն որ 1167ին Երուսաղէմի գրաւածն առ թիւն նշանաւոր հանդիսացաւ, ցուլի մը գաւակին վրայ նստած կոռուկով, ուրեք իր մականունը կարուցաւ Ապու Թօր: Սուլակտատինի սրգին Էլ-Մալէք Էլ-Ազիզ 1198ին, իբր երախտագիտութիւն անոր ծառայութեանց համար տուաւ «փոքր գիւղ մը ուր կար վանք մը յոյնիրէ շինուած և երբենին ծանօթ Տէյր Մար Քիպուանունով (Տէ' ս Sauvaire, Hist. de Jérusalem, էջ 192, 290): Այս այլանդակ անունին մէջ զիւրան նկատի պէտք է առնել, նոյնուուինը միմ և պա զիւսզրիրուն, արաբերէն Պրոքիպիսոս, յօնանակին Պրոկոպիսոսի ընդօրինակութիւնը: Տէնքը տէյր Ապու Թօր անունը առու: այս շէյխը հն թաղուցաւ և իր գերեզմանը ուխտատեղիի մը փերածուելով կը պահպանուէր իր ազգականներէն որ կազմոցին փոքրիկ համախմբութիւնը մը այս զագաթիւն վրայ և տակաւին մինչև այսօր այս անձին անունով կը կոչուի:

Բացի յիշուած ազրիւներէն օգտուած ենք նաև PP. Vincent et Abelի Jérusalem Nouvelleի Բ. Հատորէն:

ՄԿՐՏՉԾ ԵՊՍ. ԱՂԱԽԱՌՈՒՆԻ

(*) Պրոկոպիսի եկեղեցին շատ անգամ նորոգուած էր. Զար Խորենացի բլուրին վրայ շինուած էր ան: Հն գտնուած բներներուն մէջ կային խորաններ և երկու կարգ հայրին սաւացարեր և ուրիշ սաւացարեր մըն այ ժԲ. գարու երկու առ արքանագրութեան մասցրգներով (V. A. Jerusalem, թ. էջ 867):